

թանակի մասին այն ցեղերու քաղաքակրթութեան մէջ, որոնք Պարսկաստանը ճշմեցին իրենց տիրապետութեան տակ է - մէջ, զարերու ընթացքին:

Ա. և Մ. Պարսամեաններու Տարեգիրբեք առնցնեցին և ուրիշներէ զուրս մեզի կը ներկայացնէ զերման երկու հնախոյդ - բանասէրներ, լեհման Հառվիթ և Տօքթ. Վալտեմառ Բէլք, իրենց կատարած կորեւոր աշխատանքներուն և զիւտերուն մէջ, հայ երկրին և անոր նախահայկական պատմութեան մասին:

Ունի նաև գիտական մէկ երկու շահեկան յօդուածներ. Տօքթ. Է. Գրիգորեանի «Աններու Արուեստը» և «Բժշկական Տրնելիք» մը, Տօքթ. Ալլահվերտի որդիին:

Կարելի չէ անշուշտ քանի մը կարճ տողերու մէջ երեան բերել Մ. և Մ. Պարսամեաններու հատորին ներքին արժէքը, իր բովանդակութեան և զանազանութեան մէջ. բայց իրեն տարտամ տպաւորութիւն մը մեր կողմէն, իրաւունք կուտանք մեզի ըսկու որ խնամով կատարուած աշխատութիւն մըն է այն, նիւթերու զանազանութեամբ, արժէքաւոր խորքով և արուեստի գնահատելի արտայայտութեամբ. Խոյն տաեն կը մտածենք որ այս հատորը և իրեն նմանները շատ աւելի արժէք պիտի ըստանային գեղարուեստասէրներու տչքին, եթէ գաղութահայ գրականութիւնը կաշկանդուած չըլլար յաճախ գրականութիւնէ օտար մտահոգութիւններով և չգտնուէր հարկադրանքին տակ գոհացնելու քիչ մը ամէն ախորժուկ, ամէն նկատում և դիւրազգածութիւն, սպառումը ապահովելու համար երեւան բերուած հրատարակութեան:

Եթէ ներուէր ինձի գիտողութիւնը մը ևս ընել այս հատորի պատրաստութեան ու բովանդակութեան մասին, պիտի ըսէի որ արուեստը բաւական մեծ չափով կը ներկայանայ հոն, մինչ կետնքը, ապրուած կեանքը, զրեթէ բացակայ է: Անչուշտ գրականութիւն, թատրոն, գեղարուեստ և պատմութիւնն ու բանասիրութիւնն իսկ արուեստներ են, և իրը այն կեանքի արտայայտութիւններ. բայց ապրուած կեանքը ունի նաև իր ուրիշ երեսները, որոնք թէկ արուեստի չափ հաճիլի և հրապուրիչ չըլլան, բայց այլապէս օգտակար հն կարգացող սերուղին և պիտի սպասուէին Տարեգիրքի մը պարունակին մէջ:

ՀԱՐՔԻ ԾՐԱԿԱՆԻ ՀՐԱՄԱՆ ԱՐՄԱՆ ՅՈՒՆԵԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ Ա. ԵՐՐԱՐԴԱՌԻ ԹԻՒԽՆ ԵՎԵԴՐԱՑԻԱԾ, 1807—1932: ԳԵՂ. Մարտիրոս Հանեսիան: 1932, երե 338:

Կոկիկ և լեցուն հատոր մըն է այս, որ պատիւ կը բերէ հեղինակին, Բերայի թագ. Խորհրդարանի զիւտապետին, համարերութեան, հմտութեան, ձեռնհասութեան, բազմակողմանի աշխատառութեան և տաղակալի ու տաժանքոտ պրադատումներուն:

125 տարիններու պատմութիւն մը Պոլսոյ ամէնէն բազմամարդ, հարուստ և նշանաւոր թագին, Բերայի. Ա. Երրորդութիւն եկեղեցւոյ հարիւրքանեհինդ ամեայ յուրականին առիթով պատրաստուած:

Բերայի հայ գաղութիւն, իրը շառաւիղն ու ծաւալումը Դալաթիոյ հնագոյն պատմական թագին, հարիւրէ տւելի տարիններու կեանքի պատմութիւնը. կեանք մը, որ կուգոյ պատկերացնել այդ նորահաստատ թագին ազգային ու կրօնական ապրումը, իր կարելի մանրամասնութիւններուն մէջ, իր եկեղեցիններով, իր զարոցներով, իր աղքատներուն հոգածութիւններով (Աղքատախնամ, հիւանդանոց և գարմանատուն), իր ազգային իշխանութիւններու յաջորդական պատկերացումներով, իր աղէտքի ու տկարութեան օրերով և իր յաջող ու փայլուն շրբաններով: Եւ այս ամէնը՝ պատմական ստուգութեամբ ու ճշգրտումով, պատմական անձերու վաւերական նկարագիրներով և անոնց գործունէութեան հարազատ ու կենդանի ուրուազիծով:

Խոյն ատեն այս գաղութիւն պատմութիւնը կապելու և չղթայելու համար Պոլսական ազգային կեանքի համայնական պատկերին, կուտայ իրարու յաջորդող պատրիարքներու կինսագրական գիծերն ու գործունէութիւնները, ուր կը խտանան պոլսական միւս թագերու մէջ երեւան հկած պատմական կարեւոր դէպքերն ու անցքերը և նշանակելի միծագործութիւնները:

Իր այս բովանդակութեամբ Հանէսեանի այս հատորը կարեւոր պակաս մը կը լեցնէ մեր արգի և ժամանակակից պատմութեան արձանագրութեան մէջ, երբ նըկատի կ'աւնենանք որ Պոլսիը, իր երբեմնի բազմամարդ բնակչութեամբ, անոր ազգային ու մտաւորական գործունէութեամբ,

պետական կեանքի և տուետրական ասպարէզի մէջ անոր երեսն բերած մհձութիւններով ամէնէն նշանաւոր հայ գաղութը եղած է Թիֆլիսի և Զմիւռնիոյ հայ գաղութներուն հետ, և կրնամ ըսել առաջինը և կարեռագոյնը, իրը կեղրոն թուրքիոյ Հայոց ազգային բարձրագոյն իշխանութեան, Պոլսոյ պատրիարքութիւն:

Հեղինակը իր պատմութիւնը բաժնած է երկու շրջաններու. Նախասահմանադրական շրջան, մինչեւ 1860 թուականը, և Սահմանադրական շրջան, այդ թուականիւնէն մինչեւ մեր օրերը:

Այս վերջին շրջանի պատմազրութիւնը համեմատաբար զիւրին եղած է ստոյք վաւերագիրներու զոյութեամբ ու կատարելութեամբ, ընդունելով հանդերձ սակայն որ այդ վաւերագիրներու լիւակատար եւ յորդ զոյութիւնն իսկ հեղինակին աշխատանքը բազմապատկած է մեծ չափով, զանոնք մի առ մի աչքէ անցընելու և իրարու հետ բաղդատելու հարկադրանքին առկ, որ, եթէ ոչ գծուար, զոնէ ժամանակ առնող գժնզակ աշխատանք մը եղած է անոր համար. իսկ նախասահմանադրական շրջանի պատմութիւնը, հեղինակին հաւաստումին համաձայն, շատ աւելի զժուար և կնճռոտ պրատումներու և ժամանակին մութիւն մէջ որոշ տեսնելու համար աւելի մեծ աքնութիւններու պէտք եղած է. բան մը՝ զոր կրնան ըմբռնել անցեալի փոշիներէն, մութէն եւ անստուգութենէն աշխարհ մը, կեանք մը վերստեղծելու կիրքն ունեցող մասնագէտները միայն:

Եւ պատիւ մըն է հեղինակին համար որ կրցած է այդ աշխատանքը գլուխ հանել առանց տկարանալու, ինչ որ կ'երեայ զիրքին ամէն էջի վրայ երեցող դիւնաւկան թուղթերու եւ արձանագրութիւններու, հէօնէթներու, վարքինամէններու պատճէններէն եւ հոս ու հոն, այլեւայլ ժամանակներ եղած հրատարակութիւններու ընծայած փաստերու մէջներու մնիքն: Այս նկատումներով կուգանք սու եղրակացութեան որ այս զիրքը կը ներկայացնէ պատմազիտական իրական արժէք մը:

Հատորին ճակատը կը զարդարեն, շատ գեղեցիկ ներշնչումով մը՝ Ա. Երրորդութիւնն եկեղեցոյ հին ու նոր շէնքերը եւ նորին խորաններու եւ պատերու նուիրա-

կան զարդանկարները և սիւներու ուրուտնկարը, իրենց զարդարանքներով:

Գիրքը կը բացուի Պոլսոյ Պատրիարք, Ամենապատիւ Տ. Մհօրով Արքեպիսկոպոս Նորոյեանի նամակովը, օրհնելով Յորելեանի ձեռնարկողներն և բոլոր հին ու նոր աշխատաւորները թաղին. անոր կը յաջորդէ Ա. Երրորդութիւն եկեղեցոյ քարողիչ Դիրաշնորհ Սմբատ Եպոն. Գողազիանի մէկ ուղերձ-նամակը, պանծացնելով հայուն նուիրումը իր եկեղեցոյն և իր հայրենաւանդ տուաքինութիւններուն. այս երկու գրութիւններուն կ'ընկերանան ստորագրողներու կենդանազիրները:

Հատորը մէկ ծայրէն միւսը կը զարդարեն Ա. Երրորդութիւն եկեղեցոյ զանողան մասերու, Բերայի միւս եկեղեցիներու պատկերները, մաքուր տպագրութեամբ, ինչպէս նաև այս երկար ժամանակին կարեոր և ազգային անձնաւորութիւնց և ազգ իշխանութեան ներկայացուցիչներու պատկերները. 330 էջերու տարածութեան մը վրայ, մօտաւորապէս 200 պատկերներ, որոնք աւելի ակնապարար և հաճելի կ'ընծայեն այդ հատորը, ապրող էջերու պատրանքը տալով անոր:

Հատորը կը փակուի Ա. Երրորդութիւն եկեղեցոյ յատակագիծովը զոր այդ առիթով պատրաստած է Ա. Սարաֆեան ճարտարապետը, որ ունի նաև հատորին ներսը, Պոլսոյ հայ եկեղեցիներու ճարտարապետութեան վրայ շահեկան ուսումնասիրութիւն մը:

Ա. Երրորդութիւն եկեղեցոյ հարիւր քսանեհինգ ամեայ յորելեանին նուիրուած այս հատորը կարծէ որ ունենայ ամէն հայ, նախ բարոյապէս քաջալերելու համար հեղինակը իր այս խնամեալ աշխատասիրութեան համար, երկրորդ՝ անոնք որ Պոլիսը կը ճանչնան, կարօտնին գոհացնելու վայելք մը տալու իրենց և վերջապէս անոնք որ չեն ճանչնար Պոլիսը, պայծառ գաղափար մը ունենալու այդ կարեոր զագութիւն ու Ազգ. կ'եղրոնին արդի պատմութեան մասին՝ անոր մէջ աեսնելով իրենց համարին ազգակիցներու հոգիին ու սրտին կենդանի արտայայտութիւնները, տաքնալու համար անոնց կեանքի հոգեպարար ճառագայթումներովը:

Գ. ՄԽԱԼԵԱՆ